

Ա. ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ *)

Պէշիկթաշլեան, որ իր ամբողջ կեանքը հարուստ ընտանիքներու շրջանակի մը մէջ անցուցած է, մէկ տող չէ ձգած որ այդ ճռում շողոմանքներուն ո և է նշոյլը կրէ. այն միակ անձերը զոր զրուատած է իր բանաստեղծութեանց մէջ, մտաւորականներ են,—Ալիշան, Բագրատունի, Երուանդ Հիւրմիւզ, Գէորգ Հիւրմիւզ. այն միակ անձը զոր ուզած է քերթուածով մը միսիթարել իր հօրը մահուան առթիւ, Գրիգոր Օտեանն է, իր մտաւոր ամենասիրական եղայրը,—և ինչ լայն ու ազնիւ զգացումներու հոսում մըն է այդ բանաստեղծութիւնը. այն միակ անձերը որոնց մահը ողբացած է, Գաբրիէլ էրանեանի պէս ազգային կարեռը գործիչներ են, կամ Ազնիւ Լութֆեանի պէս աղքատ երիտասարդներ՝ աղիտաւոր պարագաներու մէջ մեռած ու խեղճ ցաւազին ընտանիք մը իրենց ետև ձգող և կամ Յակոբ Զամշեանի ու Պետրոս Ոսկեանի պէս սիրուած դասընկերներ. ու որքան երախտագէտ ենք իրեն որ այդ քանի մը մահերն ողքացած ըլլայ. հայերէն լեզուով չունինք եղերերգներ որ աւելի քընքուշ ըլլան քան այդ արծաթէ արցունքներով աստղացանուած տաղերը:

Իբր ուսուցիչ՝ շատ մեծ է եղած Պէշիկթաշլեանի կատարած դերը: Բոլոր մտաւորականներուն մէջ, ուսուցիչները ամենէն քիչ յարգուած—և իրօք ալ ընդհանրապէս իրենց նկարագրի տկարութեամբ ամենէն քիչ յարգելի—տիպարներն էին մինչև այդ օրը: Պէշիկթաշլեան ակնածանքով, հիացումով պաշարուած ուսուցիչը եղաւ. նախ, ամենքը գիտէին ու կը զնահատէին անոր լուրջ հմտութիւնը հայերէն ու ֆրանսերէն լեզուներուն զոր կ'ուսուցանէր. յետոյ, ու մանաւանդ, գիտէին թէ մեքենայական դասաւանդութիւն մը չէր անոր ուսուչութիւնը, այլ բարոյական խորին հաղորդակցութիւն մը աշակերտին հետ, որուն կ'ուսուցանէր՝ հայերէն ու ֆրանսերէն լեզու-

ներէն զատ՝ այդ լեզուներուն փառքը կազմող գրական հրաշակերտները հասկնալու, սիրելու, իւրացնելու արուեստը. ամէն ծնողը զիտէր որ Պէշիկթաշլեանի դասերուն հետևելէ յետոյ, իր զաւակը անոր հոգիէն ու մտքէն ցոլք մը ընդունած պիտի ըլլար, բարոյապէս գեղեցկացած, մտաւորապէս բարձրացած պիտի ըլլար. Պէշիկթաշլեանը մտերժապէս ճանչցած անձ մը ինձի կը հաւասարէր թէ անոր աշակերտած ըլլալը՝ մեծ ընտանիքի աղջկան մը համար գրեթէ տեսակ մը բարոյական դրամօժիտ կը կազմէր,—մանրամասնութիւն մը այնքան սիրուն, որքան յատկանշական, որովհետև շատ շօշափելի կերպով ցոյց կու տայ թէ հրբան մեծ յարդ կ'ընծայուէր Պէշիկթաշլեանի դաստիարակչական կարողութեանը և թէ՝ միանգամայն՝ հրբան ազնիւ տարբեր մտած էին Պէշիկթաշլեանի շուրջը խմբուած հայ ընկերութեան մէջ. Պէշիկթաշլեան ուսուցիչ եղած է. վերև յիշուած ընտանիքներէն զրեթէ բոլորին մէջ, ինչպէս և Օրթաքէօյի Հայ-Հռոմէականաց «Ս. Լուսաւորչեան» վարժարանին մէջ. Իր բոլոր աշակերտները իրմէ ուսած են սիրել իրենց ազգը, սիրել գրականութիւնն ու գեղարուեստը, սիրել համերաշխութիւնը, միտութիւնը, վայելուչ ու չնորհալի բարքերը. Անոնցմէ ումանք, անձնական որոշ տաղանդով օժտուած, մեծապէս օգտուած են իրենց վարպետէն ու իրենք ալ եղած են յետոյ մտաւորական կարևոր գործիչներ,—ինչպէս տիկին Տիւսար, առաջին Հայուհին որ գրական շարժման մասնակցեցաւ ու Փորթուգալ Միքայէլ վաշան, որ հայ բանասիրութիւնը ճոխացուց եղիշէի պատմութեան նուիրած իր խորաթափանց և ազատամիտ ուսումնասիրութեամբ:

Անգամ մը որ Պէշիկթաշլեան ընտանիքէ մը կը հրահրուէր իրը ուսուցիչ, այլևս արդ տան ամենասիրելի բարեկամը կը դառնար. Յաճախ կը ինդղէին իրմէ սեղանակից ըլլալ իրենց հետ, ներկայ գտնուէլ իրենց բարեկամական հաւաքումներուն, որոնց զարդն ու փայլը կը կազմէր ան՝ իր հրահանգիչ, որքան հրապուրիչ խօսակցութեամբ, քերթուածներու արտասանութեամբ, հանրօգուտ ծրագիրներու թելադրութեամբ. Իր խորհուրդներուն և իր աջակցութեանը կը դիմէին բոլոր կարևոր պարագաներուն մէջ, ամէն անգամ որ ազգային գործ մը կար հիմուելու, երեկոյթ կամ հանդէս մը կազմակերպուելու, ընկերութիւն մը հաստատուելու. Իր ազգեցութեամբն է գլխաւորապէս՝ որ խօսակցութեանց մէջ մաքուր հայերէնի գործածութիւնը սկսած է տիրապետել. մինչև այն ատեն՝ Հայ-Կաթոլիկները թրբերէն կը խօսէին իրենց միջև, բացի Միիթարեանց աշակերտներէն, որոնք շատ մաքուր հայերէն կը խօսէին, բայց Ցունիս, 1905.

որոնք քիչ կը գործածէին այդ լեզուն և, յաճախ՝ ինչպէս մարդ օտար լեզու մը կը խօսի, իրենց մտերժական կամ հանրային հաւաքանց մէջ նորէն միշտ թրքերէն կը խօսէին՝ ամբողջութենէն հասկցուելու համար. իսկ Հայ-Լուսաւորչականները, թէպէտ հայերէն կը խօսէին, ընդհանրապէս, բայց հայերէն մը, որուն երեք քառորդը թրքերէն բառերով էր կազմուած: Պէշիկ-թաշլեան հարկադրեց իրեն ծանօթ բոլոր լուսաւորչական թէ կաթոլիկ ընտանիքները անխառն հայերէն խօսելու. անոնք որ չէին զիտեր, սորվեցան իր շնորհիւ. անոնք որ գիտէին, ինք-զինքնին վարժեցուցին իրենց հայերէնին մէջ թրքերէն չը-խառնելու. Օրիորդ Վահաննեան, որ յետոյ տիկին Տիւսար ա-նունով հանրածանօթ դէմք մը պիտի ըլլար մեր գրականութեան մէջ, բառ մը հայերէն չէր զիտէր, երբ Պէշիկթաշլեան յարաբերութեան մտաւ Վահաննեան ընտանիքին հետ. ոչ միայն հայերէն չէր զիտէր, այլ և ազգային զգացումնէ զուրկ, զուտ եւրոպական դաստիակութիւն մը ստացած ու «Եւրոպամոլ» դարձած, կ'արհամարհէր ու կը ծաղրէր Հայերն ու իրենց լե-զուն. Պէշիկթաշլեան զէնիկա կերպարանափոխեց, Էնոր սոր-վեցուց ոչ միայն իր մայրենի լեզուն, այլև յարգանքն ու սէրն իր ցեղին, և Էնոր մէջ ատով իսկ արթնցոց մայրենի գրականութեան ծառայելու ցանկութիւնը: Տիկին Սրբունի ե-րիցեանց, Պէշիկթաշլեանի գործունէութեան նուիրուած շատ շատեկան յօդուածի մը մէջ զոր հրատարակած է Փողօճը (Բ. տա-րի, Բ. կիսամենակ), սա առղերով կը նկարագրէ այդ «կերպա-րանափոխութիւնը»:

«Նոյն (Օրթաքէօյ) թաղի մէջ բնակում էր օրիորդ Սըր-բունի Վահաննեանը (որ այժմ արդէն ամուսնացած է): Այդ օ-րիորդը իր բարեկամուհեաց շատերի նման, եթէ հայատեաց չէր, գոնէ շատ օտարասէր էր: Նա գեղեցիկ խօսում էր Փրան-սերէն, յունարէն, իտալերէն և անդղիերէն, հիանալի դաշնա-մուր էր զարնում, և հայերէնի մասին խօսք եղած ժամանակ ուղղղական, սեռուուական ասելով ծաղրում էր: Այս օրիորդը ծանօթանալով Պէշիկթաշլեանի հետ, շատ հաւանում է նորա քնքուշ արտասանութիւնը հայոց լեզուի, և մօրը յայտնում իր ցանկութիւնը նրանից դասեր վեր առնելու: Տիկին Վահաննեանը շատ է ուրախանում այս բանս լսելով, վասն զի նա ինքը ար-դէն քանի տարուց ի վեր նոյն թաղի օրիորդաց Հոփիփսիմեան վարժարանի հոգաբարձու էր և աղքատասիրաց ընկերութեան ջերմագին գործող անդամ: Պարոն Պէշիկթաշլեանը սկսում է նրան հայերէն լեզուն դիւրին ոճով սովորեցնել և անուղղակի կերպով, առանց ձանձրացնելու, մեր հին մատենագրաց հետ

ծանօթացնել։ Օրիորդը հաճութեամբ լսում է իր նոր դասատուի ոգևորուած բացարութիւնները, և չորս տարուայ միշտցում նա այսպէս լաւ է սովորում հայերէն գրել և հասկանալ, որ օրինակի համար, շատ լաւ է ըմբռնում հայր Արսէն Բագրատունու Հայկ անուամբ բանաստեղծութիւնը, որի համար գրաբար լեզուի մեծ հմտութիւն է հարկաւոր։ Դեռ ևս Պէշիկթաշլեանի կենդանութեան ժամանակ օրիորդ Սըրուհի Վահանսեանի գրչի տակից դուրս եկաւ մի փոքր բանաստեղծութիւն «Թառամեալ տերեք» անունով, որ ձեռագիր Փարիզ ուղարկուեցաւ Պրիւդոմ հայագէտին, որպէս զի Փրանսերէն թարգմանէ իր ժողովածուների մէջ։

«Ահա այսպէս էր պարոն Պէշիկթաշլեանի բարի ներգործութիւնը իր ծանօթների վրայ»

Պէշիկթաշլեան նպաստած է նաև եւրոպական բարեկրթութիւնը, վարժունքներու փափկութիւնը, վայելուչ ձևերը, շնորհալի նիստ ու կացը մեր հասարակութեան մէջ տարածելու զգացմանց ինչպէս և շարժմունքներու կոպտութիւնը, վարժունքներու և ձևերու գունդութիւնը անհանդուժելի էին իրեն. բայց իր բնքուշ նկարագիրը—ինչպէս և նոյնիսկ իր պաշտամունքը բարեկրթութեան,—իրան թոյլ չէր տար կարծրորէն յայտնել իր դժգոհութիւնը այդօրինակ տգեղութեանց հանդէպ, որոնք, աւանդ, չէին պակսեր այդ հայկական «բարձր ընկերութեան» պատկանող անձերէն ոմանց մօտ ալ. անուղղակի սիրուն ձև գտած էր իր բողոքն ու քննադատութիւնը սպըրդուեցնելու. «Կոռնակ» կը գոչէր ինդալով՝ այդպիսի պարագաներու մէջ. և այդ միակ անունին (որ իր համանուն ողբերգութեան այլանդակ հերոսին անունն է) արտասանումը բաւական էր, ինչպէս Պէշիկթաշլեանի ծանօթներէն մին պատմած է ինծի, որպէսզի տգեղութիւն մը կատարողը ուրիշ անգամ զայն չկըկնէր։ «Կոռնակ»-ը սովորական բանաձև մը դարձած էր վերջ ի վերջոյ. ուրիշներն ալ՝ ի հարկին՝ կը գործածէին զայն։

Բացի հայկական թատրոնի հիմնարկութեան ու կաթոլիկ և լուսաւորչական Հայոց միութեան համար իր թափած ջանքերէն—որոնց մասին պիտի խօսիմ յատուկ զլուխներու մէջ, Պէշիկթաշլեան մասնակցած է իր օրով հիմնուած գրեթէ բոլոր ընկերութեանց ու ազգային ամեն տեսակ ձեռնարկներուն։ Երբեմն ինքն իսկ եղած է նախաձեռնարկներէն մին, և կամ ինքնարերաբար գնացած է ո և է գործ մը կազմակերպել ուզող անձերուն իր աջակցութիւնը տանելու. երբեմն ալ, հրաւէրը դրսէն կուզար, ու Պէշիկթաշլեան միշտ պատրաստ էր այդ-

պիսի հրաւէլներու յօժարակամ պատասխանելու Այսպէս հայկաթոլիկ հասարակութեան վարչութիւնը բարեկարգելու համար գումարուած ժողովներուն զինքը հրաւիրեցին. թէպէտ Պէշիկթաշլեան վարչական հարցերու մէջ մնձ ձեռնհասութիւն չունէր, սիրով ընդունեցաւ հրաւէրը և մասնակցեցաւ այդ ժողովներուն. զինքը հրաւիրողները կ'ուղէին զայն իրենց հետուանալ, զիսաւորապէս, որովհետև գլուխէին թէ անոր ներկայութիւնը պիտի նպաստէր վարչական նոր կանոնագրութեան մէջ մտցուիլ առաջարկուած յառաջադիմական ոգւով նոր օրէնքներուն ընդունելութեանը. այդ յոյսը իրականացաւ ալ արդարեւ. Պէշիկթաշլեան այդ ժողովներուն մէջ եղաւ ներշնչողը, ոգեստորողը, խրախուսողը, —կրակը, առանց որուն ոչինչ կ'եփի. Ատկից զատ, Պէշիկթաշլեան՝ շարունակելով իր աղքային գրացման զարթուցիչի մշական դերը, համոզեց ժողովականները որ ժողովներուն մէջ փոխանակ թրցերէն խօսելու, ինչպէս կ'ընէին մինչև այն ատեն, հայերէն խօսին:

Պէշիկթաշլեան գործակցած է Համազգեաց Ընկերութեան, Բարեգործական Ընկերութեան և Մուրատ-Ռափայէլեան Ընկերութեան:

Համազգեաց Ընկերութիւնը հիմնուած է 1846-ին, նախաձեռնութեամբ Մուրատ-Ռափայէլեան վարժարանի նախկին աշակերտներուն—զիսաւորապէս Պէշիկթաշլեան, Ս. Հեքիմեան, —և առաջնորդութեամբ Հ. Գետրոս Մինասեանի. Ահա ինչպէս կը նկարագրէ Պօյնուէլյրեան իր «Հասունեան քաղաքականութիւն» տիտղոսով շատ շահեկան գրքէն մէջ¹⁾ Համազգեաց Ընկերութեան հիմնարկութիւնը:

«Քաղաքագէտ և ուսումնական ազգասէրներէն ոմանք, տեսնելով հիմիկուան եւրոպացւոց մտաց լուսաւորութիւնը, վաճառականութեան և արուեստից ծաղկիլը, հարստութիւնները և անոր հակառակ ազգիս տղիտութիւնը և վերջին ծայր աղքատութիւնը, զ'ուգէին և կը փափաքէին ազգովին ասոր ճար և ճարակ և գարման մը մատուցանել մէկ կարգաւորեալ ընկերութեամբ մը, որպէս զի ազգիս աղքատ և անտէր տղոցը ըստ բաւականին գիտութիւն, ուսմունք և արուեստ սորվեցնեն, որ ետքը կարող ըլլան դիւրաւ իրենց ապրուստը ճարելու:

«Այս ժամանակ Վենետիկոյ Մինիթարեան Միարանութեանէն, Մինասեան Հ. Գետրոս վարդապետը Պոլիս կուգայ, իր

¹⁾ Այս գիրքը, տպուած Թէֆլիս, 1838-ին իրը հեղինակ «Յ. Առկերեան» անունը կը կրէ, բայց գրուած է Հ. Պօղոս վ. Պօյնուէլյրեանէ, որ զիսաւոր հականասունեան գործիչներէն մին է եղած:

ձեռասուն աշակերտները ազգին այս բաղձանքը իրեն կը յայտնեն և կ'աղաքին որ շնչքով շնորհքով այս ընկերութեան համար մէկ կանոնագրութիւն մը գրէ:

«Յամին 1848-ին սկիզբները եօթանասուն ու վեց հոգի առաջին անգամ գումարելով՝ կարդացին շինուած կանոնագրութիւնը, և որովհետև այս ընկերութիւնը ընդհանուր ազգին համար էր, ասոր համար անունը դրին Համազգեաց Ընկերութիւնը, որուն վախճանը այս հետեւեալ եօթը գլխարկութեան մէջ պարունակած էր, իրենց յայտարարութենէն բաղելով.

«Ե. Ամեն ընկեր մէկ սիրու և մէկ հոգի ըլլալով միարանութիւն ընել:

«Բ. Օգոստակար գիրքեր յօրինելով, թարգմանելով և զանոնք տպագրելով ամենուն տարածել:

«Գ. Մանչ և աղջկանց բարոյական կրթութեանը համար՝ բաղաքներու և գեղերու մէջ դպրոցներ հաստատել:

«Դ. Երկրագործութեան արհեստը ազգին մէջ ծաղկեցնել:

«Ե. Հայրենի հսութիւններն ու սովորութիւնները քննել և փնտռել:

«Զ. Հին ձեռագիրներ և դրամներ ժողովել:

«Է. Բնական սատմութիւն, կենդանեաց, բուսականաց, և այլն:

Թ. Եւրոպական վաճառականութեան օրէնքները ազգին մէջ տեղն ի տեղօք մտցնել:

«Ժ. Մետաղագործութիւն:

«Այս ընկերութիւնը երեք տեսուչ ունէր, տասերկու խորհրդական, տասերկու խաղաղարար, չորս գանձապետ, երկու գրագիր, երեք քննիչ գրոց, որոնց երկուքը աշխարհական տէրութեան դէմ եղածները քննելու, իսկ երրորդը՝ եկեղեցական քահանայ մը, որ ուղղափառ հաւատոյ դէմ գրուածները սրբագրելու: Կանոնագիրը մ'ալ՝ շինուած քառասուն ու մէկ կանոնով: Եւ քուէարկութեամբ որոշուած ամէն գործողութիւնները պիտի ըլլան նոյն ընկերութեան նպատակը, վախճանը և հոգին:

«Համազգեաց Ընկերութիւն»-ը, հակառակ իր «գրոց քըն-նիշներուն», զուտ ազգային-բաղաքական ներքին նպատակի մը իրականացման կը ձգտէր: Հիմնադիրները կ'ուզէին որ անոր անդամ ըլլային բոլոր Հայերը՝ առանց կրօնական խորութեան. անոնց ցանկութիւնն էր միացնելով Հայեր ազգային զգացման մէջ, բարձրացնելով հայ ժողովրդին մտաւոր ու բարոյական մակարդակը, հայութիւնը պատրաստել բաղաքական վերակենդանացումի մը: Խորայէլ Օրիի օրով պարսկահայ Մելիքներու հայկական

ինքնավարութիւն մը հաստատելու ջանքէն յետոյ—զոր քիչ ետքը կրկնեց և պահ մը յաջողցուց Դաւիթ-բէկ, —Պոլիս հաստատուած կաթոլիկ Հայերու (և մանաւանդ Մխիթարեանց աշակերտներու) մէջ է որ վերածնած է հայ ազգին քաղաքական կեանքը վերահաստատելու այդ նոյն ձգումը. և այդ հասկանալի է. լուսաւորչական Հայերը ամենաստուար մեծամասնութեամբ էկրօնական ազգա-ի ձևը ընդունած էին ոչ միայն իր բիրտուժով հաստատուած իրողութիւն, այլ և իրենց հոգույն, մըտքին, նկարագրին մէջ տեղաւորուած էր այդ ըմբռնումը. այն աստիճան, որ «արտաքոյ Հայաստանեայց եկեղեցւոյ չիք հայութիւն» կը դաւանէին, և այդ սկզբունքով՝ կաթոլիկ և բողոքական Հայերը Հայ չէին նկատեր: Կաթոլիկ Հայերուն մէջ աւելի բազմաթիւ էին անոնք որ բաւական զարգացած ու եւրոպականացած էին՝ հասկանալու համար թէ ազգ և կրօնք տարբեր բաներ են, և որոնք ինքովնէնին բացարձակապէս Հայ կը նկատէին առանց Հայաստանեայց եկեղեցւոյն պատկանելու. ըստնական էր որ ատոնք աւելի շուտ պէտքը զգային Հայ ազգը այդ էկրօնական հասարակութեան» տարտամ ու շփոթ դիրքէն հանելու և զայն քաղաքական որոշ մարմնոյ մը վերածելու. ատկից զատ, եւրոպական կրթութիւնը, որ իրենց մէջ աւելի տարածուած էր քան լուսաւորչական Հայոց մէջ, շատ աւելի խորապէս տոգորած էր զիրենք այն համոզումով թէ աշխարհական, քաղաքական ինքնավար գոյութիւն մը անհրաժեշտ է ժողովրդի մը լիակատար զարգացմանը համար:

«Համազգեաց Ընկերութիւն»-ը խանդավառ ընդունելութիւն գտաւ սկզբները իրը անդամ ունեցաւ Հայեր ամեն դաւանանքէ. հիմնեց լսարան մը ուր ծանօթ անձնաւորութիւններ բանախօսութիւններ կ'արտասանէին գլխաւորապէս ազգային զգացումն արթնցնող նիւթերու վրայ. Պէշիկթաշլեան ամենամեծ եւ առանդով գործակցեցաւ այդ Ընկերութեան բոլոր ձեռնարկներուն. անոր հաւաքումներուն մէջ է որ արտասանած է իր ճառերէն երկու կարևորագոյնները. ատոնցմէ մէկուն մէջ (Խօսեցեալ ի կաճառ Ընկերութեան Համազգեաց) հետևեալ յուղիչ տողերով կը բանաձևէ նպատակը որուն կը ձգտէր այդ Ընկերութիւնը:

«... Ո՞հ, ցանկալի է ինծի՝ հիմայ մտքիս աչքին առջև բերել մեր բարեկիրթ Ընկերութեան վախճանն ու արդիւնքները. որպիսի փոփոխութիւն. ահա ուսմանց ու քաղաքականութեան արևու ճառագայթներով ամենքը տաքցած, մտքերը լուսաւորուած, իմաստութիւն տաճարներ ասդիս անդին կանգնած, որոնց ամենուն ճակտին վրայ կը տեսնամ Համազ-

գեաց Ընկերութեան շքեղ անունը. հոն գիտութեանց յստակ ու մաքուր ջուրը իրը կենդանի աղբիւրէ մը կը բլիսի անդար, ուր որ բոլոր ծարաւի ժողովուրդ մը կը վազէ, ծարաւը անցնելու. հոս մէկը՝ պիտանի գրութեան մը զրադած, հոն ուրիշ մը միտքը կը յոզնեցնէ նոր ու կարևոր գիւտ մը հասրելու, վերջապէս ամեն տեղ միաբանութիւնը, ազգասիրութիւնը և քաղաքականութիւնը տիրած Հայաստանի ոսկեղէն դարը նորոգուած, սրբոց Սահակայ՝ Մեսրոպայ ժամանակները հասած, հայրենիքը՝ հանգստացած՝ խաղաղ երջանկութեան պըտուղը կը վայելէ, Հայու ազգը պատուաւոր ու մեծարոյ եղած ուրիշ բարեկիրթ ազգերուն առջևէ Ա՛հ, Հայրենիք, Հայրենիք իմ, վերցուր մէյ մը գլուխդ. տես կը ճանչնաս արդեօք քու հիմակուան վիճակ՝ առաջինը յիշելով. տես քու առաքինի որդիքներդ որ հայրենասէր ջանքով կը փափազին երջանկութեան պսակը կապել գլխուդ, զարդարել գքեզ իմաստութեան զգեստներով, գեղեցկացնել ուսմունքներով ու զքեզ կրթուած ու ծաղկեալ ազգերուն կարգն անցընել:

Բայց այդ գեղեցիկ ճիգերուն վերև կը ցցուէր՝ այդ միջոցին՝ Հասունի ազգակործան չարագործ տիրապետութիւնը. և ինչպէս աւելի մանրամասնօրէն ցոյց պիտի տամ կրօնական պայքարներու նույիրուած զլիսուն մէջ,—այդ գարշելի անձնաւորութիւնը յաջողեցաւ իր դաւաճան էնթրիկներով նախ կաշկանդել ու սահմանափակել ու վերջ ի վերջոյ կործանել Համազգեաց Ընկերութիւնը, որ այս ատեն՝ ստիպուեցաւ իր բոլոր դրամագլուխը յատկացնել Համազգեաց վարժարանին. այդ վարժարանը, թէպէտ հիմնուած էր ամեն դաւաճանքէ հայ աշակերտներ ընդունելու նպատակով, միմիայն կաթոլիկ Հայեր ունեցաւ իրը աշակերտ՝ Հասունի ճնշման հետևանքով, բայց հակառակ այդ սեղմումին ան դարձեալ սա մեծ օգուտն ունեցաւ որ հոն պատրաստուող շատ մը հայ-կաթոլիկ սերունդներու սորվեցուց հայերէն լեզուն, անոնց մէջ վառեց ազգային զգացումը, և տուաւ ազգին ստուար թիւ մը կաթոլիկ Հայերու որ Հայ էին կաթոլիկ ըլլալէ առաջ:

«Բարեգործական Ընկերութիւնը» հիմնուած է 1760-ին նախաձեռնութեամբ խումբ մը կաթոլիկ և լուսաւորչական գործիչներու (Մ. Պէշիկթաշլեան. Տր. Պետան, Սերովէ Ալիշան, Տր. Ցոլսէփ Շիշմանեան, Գրիգոր Աղաթօն, Գրիգոր Օտեան, Ար. Բարունակ պէյ, ևայլն). Այս ընկերութեան նպատակին վրայ որոշ գաղափար. մը տալու համար կ'արտապեմ այստեղ առաջին մասը ճառի մը զոր Տր. Շիշմանեան (Ծերենց) արտասանած է այդ Ընկերութեան 1860-ի հոկտեմբեր 30-ի նստին և

որ տպուած է Յ. Սվաճեանի Մեղուին 1860-ի նոյեմբեր 30-ի
թուին մէջ:

«Երբ հինգ վեց շաբաթ առաջ աս ընկերութեան քսանը-
հինգի չափ հիմնադիրքը մեզի յանձնեցին հիմնական կանոննե-
րը շինել, ամենուն ալ խելքը կը հասնէր որ նոր բան չի կար
մեզի հսարելու, այլ տեղեկանալու և ժողովելու:

«Արևմուտք՝ ուսկից արևուն լուսէն զատ ամեն լոյս կը
ծագի յԱրևելս, երկրագործութեան և արուեստից համար զա-
նազան բարեկործ ընկերութիւններ հաստատած է, որոնց հե-
տեւիլ հաստատամտութեամբ մեր միմիայն ջանքը պիտի ըլլայ:
—Հաստատամտութիւնը՝ որ շատ ազգայինը կ'ուզեն զանալ
իրենց ազգին, մեզի այնպէս կ'երևայ թէ իր ձիրքերէն էն մե-
ծըն է, վասն զի Հայը չորս հազար տարի է հաստատամտու-
թեամբ ապրեր, իր լեզուն պահեր և Ասիայի մէջ միմիայն
քրիստոնեայ ազգ մնացեր է մինչև այսօր և պիտի մնայ:

«Ուրեմն այս առաքինութիւնէն զուրկ չըլլալով կը մնայ մե-
զի հետեւիլ Եւրոպիոյ այն ազգաց շաւիդներուն, որ որը և ան-
տէր տղոց՝ երկրագործութեան ձրի գպրոցներ բանալով, աղ-
քատութիւնը բարեկեցիկ կեանքի գարճնելու, մուրացկանու-
թիւնը բառնալու, տգիտութիւնը հալածելու, և ապականեալ
մարդը որ քաղաքներու թանձր մթնոլորտին մէջ մարմնով և
հոգով կը թաւալէր, վերանորոգելու համար աշխատեցան գե-
ղերու մաքուր օգով:

«Այս գպրոցներուն մէջ տղաք, հողագործին զակնե-
րուն պէս կը կրթուին մաքուր քայլ խիստ. երկրագործ աշխա-
տութեանց մէջ. մէկ կողմէն մարմինները կորովի և տոկուն
կ'ըլլան, միաէն՝ հոգին և միտքը կը մշակուին:

«Այս գպրոցներուն նպատակը թուլամորթ քաղաքացիներ
հրահանգել չէ, այլ զօրաւոր գործաւորներ հասցնել, որ տոկան
աշխատութեանց, չխախչին գործէ և որմանց միմիայն երջան-
կութիւնը իրենց ճակտին ըրտինքէն հասած հունձերուն վայ-
ելքն ըլլան:

«Հոն չէ թէ միայն հարկաւոր ուսմանց տեղեկութիւն կը
տրուի իրենց, այլ նաև արհեստ մը, որ առօրեայ հացն ալ ի-
րենց կ'ապահովէ: Անոր համար, մասնաւորապէս կը ջանան
տղոց նորեկ զօրութիւնը անով զբաղեցնելու և միայն արտա-
քոյ կարգի յարմարութիւն ունեցողները արհեստից կը պարա-
պեցնեն և արհեստներէն ամսով կը վերադասեն որ երկրագոր-
ծութեան աւելի վերաբերութիւն ունին:

«Հողի մշակութիւնը մեծամեծ օգուտներ ունի, երբ տղոց
մարմինը ուժով և առողջ կ'ընէ, մտքերնին կրօնական սկզբունք-

Ներով ալ կը զարդարէ:—Տղաք կարգ կանոն չեն հասկնար. երկրագործութեան մէջ ամեն բան, կարգ կանոն կը գտնեն: Տղաք թիթեարարոյ են. երկրագործութիւնը զիրենք ուշադիր կ'ընէ: իրենք անհամբեր՝ ամեն բանին պատուղը շուտ վայելի կ'ուզեն. բնութիւնը՝ ծանր՝ համբերել կը սորվեցնէ իրենց. իրենք շուտ կը յուսան, բնութիւնը գիտէ զիրենք փորձառութեան խոնարհեցնել:

«Կրնամը երկրագործ տղան գերազոյն պատճառին վրայ երկրայիլ: Ստեղծողը շարունակ իրեն մտքին հետ կը խօսի, իրեն երևակայութիւնը կը դրդէ, ամեն վայրկեան երկնաւոր ձեռքն է որ արդասաբեր անձրւը կը պարզեւէ կամ բազմակոտոր կարկուտը կ'արձակէ:

«Նախախնամութեան վճիռ է, որ աշխատութիւնը որ ամենահարկաւորն է մարդու՝ ըլլայ բարոյականի դաս մը իրեն և հանգիստ ու կանոնաւոր կեանքի մը ու երջանկութեան աղբիւր:

«Ահա աս տեսակ դպրոցի նկարագիր մը, մեր ամենուս մտքին մէջ յեղյեղելով, բարեգործական անունէն աւելի երկրագործական անունը նախադասելի կ'երեար և ամենորոշ բայց մենք բարեգործական անունը տալով ընկերութեան՝ ուզեցինք «Ա. Շահու դիտաւորութիւնը հեռացնել.

«Բ. Արուեսաները երկրագործութեան՝ ընկերութենէն դուրս չնետել:»

Այս ընկերութիւնն ալ, իր «Երկրագործական» ծրագրին տակ ունէր ազգային-քաղաքական ներքին նպատակ մը. զարդացնելով երկրագործութիւնը Հայոց մէջ, Հայաստանի գիւղերուն բարօրութիւնն աճեցնելով, գիւղացիները աւելի ամուր կապերով կապելով իրենց հողին, անոնց մէջ խրախուսելով աշխատութեան ոգին, այդ ընկերութեան հիմնադիրները կը ձըգտէին զօրացնել հայ տարրը իր հողին վրայ, ու հայ գիւղացին զօրացնելով հայ ազգութեան հիմունքն ամրացնել. Պէշիկթաշշեան այդ ընկերութեան ալ նախաձեռնարկներուն մէջ է գըտնուած, գործակցած է անոր՝ իր ուժերուն չափովը, անոր գործադիր ժողովին ատենապետ եղած է բաւական ատեն, իր թատերգութիւններէն մէկ քանին շատ անգամներ ներկայացնել տուած է Բերայի «Արևելեան թատրոն»-ին մէջ ի նպաստ այդ ընկերութեան: Զեմ գիտեր թէ որոշապէս ի՞նչ գեր կատարած է Պէշիկթաշշեան այդ ընկերութեան մէջ. բայց հաւանական է որ հոտ ալ, ինչպէս ամեն գործի մէջ, ոգևորողի, գործունէութեան ոգին հրահրողի, աւելորդ վէճերը մարողի, ազգին օգտակար ըլլալու ձգուումին մէջ բոլոր անձնական կամ հատուա-

ծական ճղճիմ անհամաձայնութիւններն հալեցնողի իր անզու-
գական ձիրքը բերած է իրրև աջակցութեանց ամենէն անգինը։
Բարեգործական Ըսկերութիւնն ալ երկայն չէ տևած։ Հասուն-
եան հալածանքը զայն ալ քիչ ատենէն քար ու քանդ է ըրած։

Արշակ Զօվանեան

(Վերջը յաջորդ համարում)

Ո Ի Ր Մ Ի Ա Յ Ի Ց—Խ Ո Յ

Ճանապարհը դէպի Խոյ նորից շարունակում է Սալմաս-
տի դաշտով ընթանալ, որովհետեւ Դիլմանը գաւառի կենտրո-
նումն է։ Այս դաշտը լաւ ոսովուելու յարմարութիւններ ունի,
այդ պատճառով էլ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել
մեծամեծ առուների, որոնցից կառքը խիստ դժուարութեամբ
է անցնում. գերաններով շինուած կամուրջը անվստահելի է.
իսկ առունչ մինչև ձիերի ծունկը՝ տիղմ է։ Շատ թեթև ծախ-
քով կարելի է Ուրմիից դէպի Խոյ եղած բաւական բանուկ
ճանապարհը կանոնաւորել։ Միակ դժուարութիւնը Սոմայի լե-
րան և Խոյի գեադիւններն են, որոնցից պէտք է բարձրանալ
ոլորապտոյտ ելքով։ Պարսկաստանում ինչպէս ամեն բան, նոյն-
պէս և ճանապարհները իրանց նախնական վիճակումն են։

Սալմաստի ճանապարհները այդ օրը բռնուած էին պար-
սիկ սարբազներով։ Դէպի Խոյ տանող ճանապարհն, մօտիկ
գիւղերը քրգերի կողմից յարձակման էին ենթարկուել։ Թուրք
գիւղերի տաւարիները յափշտակել էին, միայն Սարամէրիկ հայա-
բնակ գիւղը կարծ պաշտպանութեամբ փախցրել էր քուրդ աս-
պատակների խումբը։

Մուղանջում գիւղում հանգստանալու ժամանակ, լուր բե-
րին քրգերի նոր-նոր յափշտակութիւնների մասին։ Խմբուած
թուրքերը վախից դողում էին։ Գովում էին հայերին, որ կա-
րողացել են ամեն դէպքում էլ աւագակներին դատարկ ետ-
դարձնիլ։ Սինլըոր սարբազները աւելի շուտ էին փախչում։
քան բնակիչները, Գիւղից նոր դուրս էինք եկել ճանապարհը